

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՆՈԹՔԻ ԲՆՈՅԹԻ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

Աղօթքները — բայլոր Եկեղեցիներուն ժողովուրդներուն ալ մօտ, գրաւորները (ձևի մտածները) ինչպէս բանաւորները (յանպատրաստից արտասանուածները) — դիւրաւ կարելի է բաժնել երկուքի. այսպահական կամ խնդրական և յ) գոհաբանական կամ փառատրական։ Առաջինով մենք մեր խնդրանքներու ու կարիքները կը մատուցանենք Աստուծոյ, անոնց գոհացման յոյսով և հազորագէպօրէն միայն վաստանութեամբ, իսկ երկրորդով փառք կու տանք Տիրոջ իր մեզի շնորհած անհաշուելի բարիքներուն — կամ անոնցմէ ամանց — համար։

Աղօթքի բավանդակութեան գոյց այս ձևերը, կերպերը ամենէն աւելի յարակուած կարելի է գտնել Տէրունական Աղօթքին մէջ։ Սկիզբէն մինչև . . . յերկրի գոհաբանական, անկէ յետոյ, այսինքն Զանց մերէն մինչև ի շարկ՝ խնդրական, (Կաթոլիկ Եկեղեցւոյ մօտ աւելի շեշտուած է այս տարրերութիւնը։ Մինչ աւագերէցը — կարգ մը աղօթքներու պարագային — առանձին կ'արտասանէ առաջին մասը, երկրորդը միաբարան կ'արտասանուի ներկայ հաւատացեալներէն)։

Յաւալին այսն է, որ մեզմէ շատերը աղօթքի կը դիմեն միայն երբ նեղ կացութեան մը մատնուին, որմէ գուրս գաւառ համար կարիքը կը զգան դիմելու իրենց հասողութենէն վեր եղաղ գերագոյն զօրութեան մը։ Իսկ բարօր ու հեշտ օրիրուն՝ ոչ մէկ պահանջք՝ իրենց բարիքներու տուիչին գոհաբանութիւն մատուցանելու։ Աղօթքը տեղ չունի իրենց առ-

պատկանի թաղական խորհուրդին կամ Եկեղեցւոյ հոգաբարձութեան։ Ինչ որ կը նշանակէ թէ վերին կամ խառն ժողովներէ հաստատուած և հոգեոր իշխանութենէն վաւերացուած հրահանզը պիտի զործադրէ այս վերջինը։ Եկեղեցականը պէտք չէ ձեռք երկարէ դրամի համար։ իր իրաւունքը, ժողովուրդին նոգեոր տուրքը, եկեղեցին պէտք է վճարէ իրեն։ Այս կերպով է որ կը փրկուի իր պատիւր։

Եատերուն զուցէ անզործնական թուի այսպիսի կարգադրութիւն մը։ Հենք զարմանար, զոյավիճակը այնքան խոր է և ամուր, որ անկէ ազատումը անկարելիութիւն պիտի նկատուի ոմանց։ Բայց լաւ մտածուած և կամքով ու սիրով զործադրել ուզուած ձրազրի մը առջե չուտով կը հարթուին դժուարութիւները։

Վերջապէս, եթէ երջանիկ օր մը բարեկարգութեան հարցը սեղանի վրայ պիտի հանուի իրապէս, այս խնդրը պէտք է որ իր լուծումը զտնէ անհրաժեշտորէն, և, կը կարծենք այս կերպով միայն։ Եկեղեցականը պէտք չէ տարուի ազահ կիրքերէ և շուայտ կետնքի հակումներէ, պէտք է նուիրումի ուխտով միայն մտնէ հոգեոր ասպարէցէն ներս։ Բայց պէտք է ապրի պատուաւորապէս։ Եկեղեցին, իրը հոգեոր իշխանութիւն, ինքը պէտք է հոգայ այս մասին, թոյլ չտալով որ իր պաշտօնեաները նիւթական մտահոգութիւններով անտեսեն իրենց պարտականութեանց ամենէն նուիրական կողմերը, և իրենց դիրքն ու դերը դարձնեն ծանականքի առարկայ։

(«Սիրն», 1938 Հոկտեմբեր)
(Եարումակէլի՝ 12)

ԹՈՐԴՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ

օրեայ ժամանակացոյցին մէջ՝ Զքացած է երբեմնի գեղեցիկ սովորութիւնը, ուր ճաշերը կը բացուէին ու կը կնքուէին կարճ ու պատշաճ աղօթքներով։ Նուև աղօթքով կը սկսէին ու կը վերջանային դիշերուան մեր քունի պահերը։

Պատմութեան մէջ բոլոր անոնք, որոնք մեծ ու բազմօգուած գործի մը ձեռնարկած են՝ եղած են մեծ ու իրաւ աղօթացներ։ Աղօթքին դերն ու կարեռութիւնը լաւապէս ըմբռնած անձնաւորութիւններ, օրոնք իրենց տկար անձերուն անբաւարար կարողութիւններուն գիտակից՝ դիմած են Գիրազանց Ազրիւրին՝ Անկէ կամքի ոյժ և հոգեսոր շնորհ ստանալու գիտակցութեամբը գօտեպինդ։ Գալով մեր ժաղավուրդի պատմութեան, կը բռուէ յիշել միայն Ս. Մեսրոպ Մաշտոցի պարագան։

Նարեկացի, Օզոստինոս, Եփրեմ Առորի նկատուած են մեծ աղօթոզներ։ Արեմտեան Եկեղեցոյ մեծ Հայրերէն մէկը ըստէ է։ Աղօթքը ոսկեայ բանալի մըն է որով երկնքի գռները կարելի է բանու։

Բալոր կրօնքները ունեցած են իրենց ուրոյն աղօթքները և ունին, քանզի չէ կարելի երեակայել հոգեսոր կեանք առանց աղօթքի։ Ըստուծ է նաև թէ աղօթքը թեն է հոգիին, որպավ ան կրնայ ճախրել ոլորտները երկնային։

Աղօթքը երկու տեսակ է բացի իր նիւթէն ու բովանդակութիւնէն նաև իր բնոյթով։ Այսպէս, կան առանձնական և կան հաւաքական աղօթքներ։ Ուրոնք ստեայն, յինլով Երան Քարոզին մէջ Տիրոջ կողմէ շեշտուած առանձնական աղօթքի կարեռութեան, կը փոքրին ու մինչև

իսկ կ'ուրանան գերը հաւաքական աղօթքին, հկեղեցի յաճախիլու յշոգնութենէն զերծ մատու համար։ Իրենց ի՞նչ փոյթ եթէ Տիրոջ պաշտամունքին համար կառւցուած աղօթատուներ կիրակի և տօն օրեր միան դատարկ ու անայցելու։ Այդպիսիներ կը մոռնան Տիրոջ միւս խօսքը թէ երբ երկու կամ երեք անձեր հաւաքուին իմ անունովը՝ ես հոն՝ իրենց մէջ եմ։ Յետոյ, ինչպէս պիտի կրնանք ներկայ ըլլալ ու մասնակցի Պատարագի Սրբազն Խորհուրդին, երբ բաւականանք մեր խուցերուն մէջ մրմնջուած աղօթքով։ Անտեսած չենք ըլլար արդեօք կոչը մեր սրբազն սեղաններուն վրայ պատարագուող Աստուածորդին։

Կան որոնք կը հրաժարին աղօթելու բարի սովորութենէն, երբ օրոշ ատեն մը իրենց խնդրանքները մեան անպատասխան։ Այդպիսիներու խնդրանքը երեմն այնքան անհեթեթ է ու անբանաւոր, որ իրենց ալ պէտք է ուղղել Տիրոջ Զերեդեան եղբայրներուն ուղղած խօսքը։ «Ոչ գիտէք զինչ խնդրէք։ Իսկ ուրիշներու ալ ուղղելու է Դատաւորի տառկի սկիզբը Տիրոջ ըրած յանձնարարութիւնը։ «Պարտ է ձեզ յամենայն ժամ կալ յաղօթս և մի ձանձրանալ։»

Զաղօթոզ անձը ապերախտ ու ապաշնորհ անհամ մըն է։ Ոչինչ կ'արժեն իր նկարագրի բարեմասնութիւնները, քանի որ ան ինքզինքը զրկած է իր երկնաւոր Հօրը հետ առօրեայ յարաբերութեան մէջ մտնելու երջանիկ առիթէն։ Ու գիտենք թէ աղօթքէն զատ ուրիշ ոչինչով կարելի է հաղորդակցիլ իրարու հետ։

Գէլլրդ Ս. Ճինհվիջեան

Յանձնարարութիւն մասին առաջ պատճեան առաջ պատճեան

